

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

---

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԻ, ՔԻՒ 24

1 Մարտ 1895



ԿՈՍՏԱՆԱՆՈՒՅՆԻ

890ՐԱՆ

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

ԴՐԱ ԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆ 20

1895

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. Աստղաբաշխական զուգաղիպուրինք — Տ. Մուհոսլեան
2. Երկրագործութիւնն Ելրայեցւոց մէջ — Յ. Աբովյան Յ. Ալու
3. Գերբնական Խառարումն — Տ. Մուհոսլեան
4. Բան մի հակիրճ — Ս. Վ. Ն.
5. ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱՅԻ — ՅՈՎՃ. Վ. Աբիսեան
6. Ցանկ նիստոց:

# ՊԱՏԿԵՐ

## ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՑ

Հինգերորդ Տարի

Թիւ 24

1 Ապրիլ 1895

### ԱՍՏՎԱԲԱՇԽԱԿԱՆ ԶՈՒԳԱԴԻՄՈՒԹԻՒՆՔ

Եւրոպական մամուլը այս օրերն կ'զբաղի հետեւեալ զարմանալի զուգացեալութիւնը նշանակելով, այսինքն Քրիստոսի խաչելութեան (33 տես) ուրբաթ օրը արեգակնային դրութեան սպատկանող մոլորակներն հանդերձ իրենց արբանեկօք կամ լուսոք՝ ինչ դիրք ունեին Երկնային հաստատութեան կամարին մէջ՝ զարձեալ նոյնը պիտի ունենան այս տարի 1895 աւագ ուրբաթ օրը, որ է 31 Մարտ կամ 12 Ապրիլ, եւ ի մասնաւորի լուսնմազի՝ Երեւակի՝ Հրատի եւ Դեմետրեայ, որք զբեթէ ճշդի նոյն դիրքը պիտի ունենան:

Այս մասին մեր յօդուածին ընթերցողաց դիւրամատչելի կերպով կ'ընծայեմք հաշիւներն՝ որք կ'ապացուցանեն առաւել՝ կամ նուազ այս զէպքին տեղի ունենալը և ճշգութեան մասին կարծիք կամ զատողութիւն ընելը իրենց կը ձգեմք։ Արդ այժմ գտնեմք՝ թէ 33 թուին Քրիստոսի Տեառն մերոց խաչելութեան տւագ ուրբաթ օրը՝ որ լուսնին լրման եւ Հրէից նիսան ամսոյն 14ին կը համապատասխանէ (քանզի հետեւեալ օրն, այսինքն շաբաթ օրն Հրէից պատեք էր ըստ աւետարանի նկարագրութեան) Մարտ կամ Ապրիլ ամսոյ քսմին էր։

Ահա հաշիւները։

Այս տարի 1895 Մարտ 28 կամ Ապրիլ 9ին աւագ լրումն յունի է, որ կը պատահի ի ժամ 21 րոպէ 9, ժամերը սկսելով նախընթաց երեկուընէ, արդ առկէ 1862 տարի տքաջ մարտ ամսոյն կամ քիչ մը վերջ սպատահող լուսնի լրումն որ որ ոպա-

տահիլը հաշուելու համար, լուսնին ամսօրեայ 29,530589 օր կամ  
29օր12 ժամ 44 վայրկիան եւ իրը 3 րոպէ, արդ կը զանեմք որ  
մինչեւ ց33 թիւ Ապրիլ 3,416 կամ 'ի ժամ 10 գրեթէ զիշեր-  
ուան անցած է 680089 օր գրեթէ եւ քիչ մը աւելի, որ կը հա-  
մազատափանէ 23030 լունոյ շրջանին, իւրաքանչիւրը բատ  
վերոգրելոյն 29, 530589օր համարելով նայիմք ըստ Աւետա-  
րանի վկայութեան եւ Հրեից աւանդութեան այս օրը ուրբաթ  
է, Քրիստոսի թիւը շաբաթ օրը սկսած է, եւ ըստ եօթներե-  
կաց 28ամեայ շրջանին՝ 29 թիւը գարձեալ շաբաթ օր սկսած  
է, հետեւաբար կիրակի օրը 30 երորդ տարւոյ յունուար 1է,  
31ին երկուշաբթի, 32ին երեքշաբթի, 33ին հինգշաբթի, 32  
թիւը նահանջ լինելուն պատճառաւ, Արդ 33 աննահանջ թու-  
ոյն յունուար 1էն սկսեալ մինչեւ ցԱպրիլ 3 է անցած 31+28  
+31+3= 93օր, ուստի բաժնեմք 7ով, շաբթուան 7 աւուրց  
թուով ունիմք 13 քանորդ եւ 2 մեացորդ, ուստի հինգշաբթի  
1, ուրբաթ 2 մեացորդին կը վերաբերի, Ահա Աւետարանի ժա-  
մանակագրութեան վերաբերեալ խնդրոյ մը լուծումը որ մեծա-  
պէս պիտի նպաստէ մեր 'ի վերջոյ ըսելիք նիւթոց:

Մատչիմք այժմ մոլորակաց հեռաւորութեանց ցուցակը  
տալ արեգակէն, ըստ համեմատութեան իւրեանց առ երկրիս առ  
արեգակն ունեցած հեռաւորութեանց զոր միութիւնն պիտի հա-  
մարիմք:

Երկրիս առ արեգակն ունեցած միջին հեռաւորութիւնն է,  
ինչպէս իւրաքանչիւր ոք գիտէ 148,500,000 հազարամելոր:

Անուանք մոլորակաց  
արեգակնային գրութեան

Հեռաւորութիւնք առ ա-  
րեգակն, երկրիս հեռա-  
ւորութիւնը 1 սեպելով.

Փայլածու.	0,387
Արուսեակ	0,723
Երկիր	1,000
Հրատ	1,524
Փոքր մոլորակք 300էն աւելի,	1,6էն3,5
Դեմետրէ, Հերայ, Աթինա, Վեսպա	2,38էն2,77
Լուսնթագ	5,203
Երեւակ	9,539
Ուրանոս	19,183
Պոսիդոն	30,015

Արտիշեալու այս հեռաւորութիւնները էական են՝ որ ամեն մարդ միտքը պահէ, ուստի կը զնեմք հետեւեալ յուշարար կատանը (règle Mnémonique), բաց ՚ի առաջնոյն երկրաչափական:

2 կշիռ եւ 3 առաջին եզր կազմով թիւերը գրելու է:

0, 3, 6, 12, 24, 48, 96, 192, 384, յետոյ գումարելո՞ւ. է  
4 թիւը եւ 10ով բաժնելու է. կ'ունենամք այն ատեն 2,4 0,7  
1, 1,6 2,8 5,2 10 19,6 38,8 արդ կը տեսնեմք բազդատելով  
ազիւսակին հետ որ այն թիւերը բաց ՚ի վերջնոյն՝ իմաստ քիչ  
տարբերութեամբ կը հաւասարին վերոգրելոց, 2,8 կը համա-  
պատասխանէ փոքր մոլորակաց միջին հեռաւորութեան առ ա-  
րևակին, որ ծայրագոյն 1,6 2,8ի միջինն թուարանականն է:

Սրդ նշանաւոր աստեղադէան Քէրլէրի օրէնքն մոլորակաց  
հեռաւորութեանց եւ իրենց շրջանին ժամանակաց վրայով հե-  
տեւեան է:

«Մոլորակաց շրջանաց ժամանակաց քառակումիքն համե-  
մատական են իրենց արեգական բոլորափքը գարձած ժամա-  
նակ զծած ծրելուն մնծ առանցից խորանարդաց, ունիմք այն  
ատեն հետեւեալ համեմատական թիւերն:

Անուանք մոլորակաց	Օր	Ժամանակ շրջանի
Փայտածու	87,969	տարի 0,24
Արուակակ	224,701	0,61
Երկիք	365,256	1,00
Հրատ	686,980	1,88
Լուսնթագ	4332,585	11,86
Երեւակ	10759,220	29,49
Ուրանոս	30686,821	84,02
Պոսիդոն	60126,720	164,62

Այս թիւերը գանելու համար մերձաւորապէս, զիւրին եւ  
շուտով պէտք է վերի ազիւսակին թիւերը իրենց քառակումի  
արմատովքազմապատկեր Սուտազրեան աստղալին տարեաց թիւը  
ցոյց կուտայ:

Արդ բամենեմք այժմ 680089 օրուան մէջ վերոգրեալ մո-  
լորակաց շրջանաց օրերուն թիւը, որպէս զիւնացիմք ճիշդ լըր-  
ջանի ժամանակ մը պիտի ունենամք թէ ո՞չ:

Արդ կատարելով 680089 օրուան եւ իրենց շրջանաց տե-

և ողութեանց օրերուն բաժանումը՝ ունիմք շրջանաց մերձաւոր հետեւեալ թիւերը, որք արեգական նկատմամբ ունեցած դիրքերուն կը համապատասխանեն:

Անուանք	Միւ շրջանաց
Փայլածու	7731,08
Արուսեակ	3026,64
Երկիր	արեգակնային 1862 զրեթէ աստղային 1857 "
Հրատ	989, 97
Փոքր մոլորակք	ի մասնաւորի Դեմետրէ, Աթենաս, Հերա, Վեսպաս
Լուսնթագ	157,202
Երեւակ	63,21
Ուրանոս	22,163
Պոսիդոն	11,311

Նմանապէս եթէ աստղային շրջանի (R. Sidérale) յարաբերութեամբ ունեցած դիրքերնին որ ճիշդ զիրքերնին ցոյց կուտայ, գիտնալու համար, շրջանաց օրով թիւը 680089ին մէջ բաժնել, որ կ'ուտայ ճիշդ պատասխանն խնդրոյն Արդ աղիւսակն քննելով կը տեսնեմք որ միայն Արուսեակը 0,64 աւելի կամ —0,36 բացառութիւն կը կազմէ, այսինքն 100—120 աստիճանի չափ հեռաւորութեամբ, միւսներն քիչէն շատը կը մօտենան մեր առաջարկութեան:

Տիգրան Առամուսլուն

## Երկրագործութիւններ

### ԵԲՐԱՅԻՆ ՄԷՋ

**Ի**սրայելացիք ընդհանրապէս մեծ հոգատարութեամբ երկիր կը զործէին եւ միանգամայն իրենց հողերն ալ յուռթի էին. Արդէն Պաղեսափնի բերրի ըլլալը ծանօթ է: (1)

Եբրայեցիք բահով երկիրը կը փորէին, Խար. (?) է. 25. եւ եթէ երկրին զիրքն ներէր, շատ անգամ կովին ու էջն ալ զործ կը զործածէին գաշտացին աշխատութեանց մէջ. Երկ, Օրին. իմ, 10. Սերմնացան ընելիք երկիրն կանխաւ կը փորէին կամ բահով կամ արօրով. Օրուան մը մէջ զոյդ մը կովին փորած երկրին երեսին Տémed անունը կուտացին: Յաճախ քանի մը զոյզ կովին միեւնոյն անզի մը մէջ կը զործածուէին: Տափանը (թօփրազ սիւրկիւսիւ) արօրին ընել չկրցածը կ'ընէր կամ անոր թերին լրացընէր եւ կոչտ հողերը կը մանրէր: Վարուցանի կերպն կը տարրերէր սերմի տեսակին համաձայն: Օրէնքը խսափւ կ'արդիոյր մի եւ նոյն գաշտի մէջ երկու տեսակ սերմ ցանելը. Դեւա. ԺԹ. 19: Հողով ծածկուելէ յառաջ, ինչ ինչ սերմերը ջըրով կը թրջէին. Դեւա. Թ. 38:

Հողին բնական արգաւանդութիւնը բազմապատկելու. Հաւմար, Իսրայելացիք հողը կը պարարտեցընէին աղբով եւ կամ յարով, զոր կ'այրէին գաշտերու վրայ:

Եօթն տարի հեղ մը բնաւ երկիր չէին զործեր, որպէս զի հոյն շարունակաբար արասզրելով չի յոդնի: Այս հանգիստը կամ զափարը հարկաւոր էր մանաւանդ այնպիսի ժամանակ մ'որ գեռ մարդիկ չէին զիսեր քիմբական բաղադրութեամբ հողի պարարտացընելու եղանակին, եւ երկրին տառու այս հիւթերն, որոնք անհրաժեշտ են որպէս զի հող մը թէ իր առջի ոյժն ստանայ եւ թէ արդիւնաբերէ:

Դաշտացին աշխատութեանց պլուսն ու առաջնորդն էր իւ-

(1) See Cl. R. Conder. The fertility of ancient Palestine. **թերթին Survey of Western Palestine Special Papers** part II, p. 195.

բաքանչիւր ընտանեաց պետք Ոչ ոք անպատիւ գործ կամ աշխատութիւն մը կը համարէր երկիր մշակելը:

Գեղէոն իւր անզը կը հերկէր երբ Աստուած զինքն իսրայելի դատաւոր կարգեց. Յուդ. (?) Զ. 11. Սաւուղ, թագաւորական գանն ամբառնալէն վերջն ալ, տակաւին դաշտային աշխատութեանց կը պարապէր. Ա. Թագ. մ. Զ. 5. Եղիսէ երկիր կը հերկէր երբոր Եղիան իւր մաշկեակն անոր ուսոց վրա ձղեց. Գ. Թագ. մ. Թ. 19. Ուխաս թագաւորն ալ Խիստ կը սիրէր երկիր հերկելը:

Հըէայք վարուցանի գործովութեան ժամանակ սովորութիւն ունէին վարձակալ աշխատաւորներ վարձելու Հո. Բ. 4. Դ. Թագ. Դ. 18 մի եւ նոյն բանը կ'ընէին այդաքաղի համար ալ Մատթ. Ի. 1—7. Եթէ որ աշխատաւորները բազմաթիւ ըլլային տնտես կամ պետ մըն ալ կը կարգէին:

Արդ որովհետեւ Պաղեստինի շաս կողմերը լեռնային և անոր լերանց եւ ըլլոց սուրուսն պատնէց պատեր կը բարձրացնէին, որպէս զի երկրագործութիւնը թէ դիւրանայ եւ թէ յուոթի հողերն չքշեն չտանին յորդառատ անձրեւները. Այս պատնէց պատերուս զիմացկունութեան համար մեծ խնամք կը տանէին. անհոգութեամիք է որ այս պատերս տակաւ փշելով կամ հիննալով հողն ալ սկսաւ փուշ եւ տատասկ բերել. Մինչեւ ցայսօր այս պատերուս աւերակ մնացորդները կը տեսնեմք. Այգեստանեաց մէջ, կը ջրէին հողը ի հարկին. Չուրը փոքր ջրանցներով. մինչեւ այդին տանելով Ասակաց դրբին ԻԱ. զընին մէջ ակնարկութիւն մը կայ այս տեսակ ջրանցի մը, որ ճիշտ երրայեցերէն քել բառին բառական թարգմանութիւնն է (1).

Իորալելացիք որպէս զի այդինին պահպանեն կենդանեաց արշտուքներէ, սովորութիւն ունէին ցանկապատեր բարձրացնել իրենց այգիներուն կամ անողերուն չուրջը. Մատթ. Ի. Ա. 33. Եղեկ. Լ. 29, բաց ասաի մանաւանդ այգիներու չուրջն քաշուած ցանկապատերու ճիշդ մէջանով կը բարձրացնէին նաեւ աշտարակ բերդեր, որոնց մէջ դիշեր ու ցորեկ պահպաններ կը դնէին հակովութեան համար, սովորութիւն մ'որ ցայսօր իսկ կայ Բեթղեհէմի շրջակայքը:

(1) *Sic et Surenhusius Mischna sive totius Hoehroesorum juris systema. Amsterdam. 1898. t. II. p. 403.*

Եթէ անկարելի ըլլար ցանկապատ լինելը, այն առօհն մացաւներով (Bussémet) կը շրջապատէին մանսուանդ այն տեսակ այդիները, յորս ցանուած կ'ըլլայ գարի, վասն զի ըստ օրինաց իւրաքանչիւր անցորդ իրաւունք ունէր հասկ քաղելու և ուտելու. Երկ. Օրին. իդ. 25, Մատթ. Ժ. 1:

Երկրագործուրեան աւերիչ պատուհանները

Հողագործներուն ամէնէն աւելի երկնչած պատուհանն չուրութիւնն աւ մարախներն էին: Չորութիւնը մահացու է մասնուանդ տաք երկիրներու հունձքերուն համար, վասն զի երեկիրը առանց հարկաւոր խոնաւութեան չի կրնար արդիւնաբերել: Դրեթէ բովանդակ Պաղեսափին միայն երկնից ջուրն ունի, հետեւաբար երբ յանձնեւէ, հունձքերը չեն համիր, երաշտութիւն կ'ըլլայ: Դժբաղդպաբար այս զէպքերո ցանցառ չէ. Սուրբ Գրոց մէջ յաճախակի կ'ընթեռնունք ասոր բազմազիմի օրինակները, ի մասնաւորի նահասպետական գարագլխէն վերջ: Ծննդ. Ժ. 10, իջ. 1, լ. 5, լ. 7. 1:

Բնականապէս անձրեւի պակասութիւնը մահառիթ կ'ըլլանձոց, քանի որ առանց ջրոց սերմը չի պաղպերեր, նմանապէս եթէ որ անձրեւը ժամանակին չգայ, զարձեալ հունձքերը կը փընանան, ըստ որում ջուրի առասութիւնը կը սպաննէ զիրենք:

Այս երկու պատուհաններու վրայ պէտք է յաւելուլ նաև երրորդ մըն ալ, որ թէեւ նուազ ծանր եւ նուազ ալ յաճախէր, բայց եւ այնպէս մեծ աւերումներու պատճառ կ'ըլլար:

Այս պատուհասս էր արեւելեան տաք հայր, որուն Եբրայեղիք կ'ըսէին զածու եւ ծանօթ էր յԵզիւսոս Rhamisin անուամբ: Եթէ որ այս հովը պարունակաբար եւ ուժգնութեամբ փչէր, յարմատուստ կը չորցընէր կ'այրէր հունձքերը:

Այս ամէն պատուհաններուս համար մարդու անկարով է: Առառած, ինչպէս որ տեսանք, այս պատուհաններով իւր ժողովուրդը կը հովուէր, երբ որ իւր օրէնքները չի պահուէին, ովզով կը պատուհանէր Խորացէլը. ընդհակառակն առատ հունձքով զայն կը վարձաարէր, երբոր իւր պատուիրանքներն ամենայն հաւատարմութեամբ պահուէին. Երեմ. Գ. 3. Ե, 24. Ի՞ն. 4. Սաղմ. Ծժբ: 10. Զաք. ի. 1.

Երկրագործութիւնն չին եւ նոր Կոռակարանաց մէջ:

Երկրագործութիւնն որ այնպէս անձուկ եւ պինդ կապուած է Երբայեցւոց առանին կենաց հետ բնականապէս մեծ տեղ մը պիտի գրաւէր Սուրբ Գրոց մէջ: Բաւական ընդարձակ մանր տեղեկութիւններ հայթայցթեց մեզի Ս. Գիրքը, ըլլայ ուղղակի պատմական ծանօթութիւններով, ըլլայ անհուզզակի ինչ ինչ եղբակացութիւններով: Պատմագիրք, Սուրբ Գրոց Մեկնիչք բաղմաթիւ, երկասիրութիւններ նուիրեցին այս խնդրիս Նմանապէս Մարգարէք ալ ստոյդ աւանդագրերն եղան այս խնդրիս մէջ, ևսայի Մարգարէն այդեկործութեան կը պարափիւր ամէնէն գեղեցիկ այլաբանական երգերը. Ես, Ե. 1—7, Երեմ, Բ. 21. Եզեկ. Ժէ. 6. Յիսուս Քրիստոս իւր առակներուն մեծպղոյն մասը համեմեց երկրագործական կեանքէ առնուած պարզ դէպքերով. Մատթ. ԺԳ. 3-41. Ղոկ. Ը. 5-15. Պաւլոս Առաքեալը սերմին հողին մէջ յառաջ գալէն հետեւցոյց ինչ ինչ տեսութիւններ կորնթացւոց համար, որով օրինակաւս անոնց մարմնոց յարութեան վարդապետութիւնը կ'աւանդէ. Ա. Կորնթ. ԺԵ. 36-37. գարճեալ վայրենի եւ պարարտ ձիթենիէ Հոռվմայցւոց կ'ուսուցանէ հեթանոսաց գարձը. Հոռվ. ԺԵ. 17.

Կ'երկարէր մեր այս համառօտ տեսութիւնը եթէ ուզենայինք մի առ մի թուել Սալմոսաց, Ասակաց հւ մարդարէական գրոց օրինակներն, որոնց ամէնքն ալ քիչ թէ շատ կը շօշափեն հողային աշխատութիւնները:

Յովէ. Աբովն Յ. Ալ:

## Գերքնական Խաւարութիւնն

### ԱՐԵԳԱԿԱՆ

ԵՒ

ԼՈՒՍԿԻ ՚ Ի ԿՈԶԵԼՈՒԹԵԱՆ

Խաւարութիւն հասարակ իմաստով ինչ ըսելը կամ նշանակելը ամենուն ծանօթ է. սակայն ես հոս այդ բնական խաւարութիւն վրայ պիտի չի խօսիմ, միայն քանի մը բացատրութիւն տաղէ յետոյ, պիտի անցնիմ ՚ի քննութիւն կերպնական խաւարութիւն:

Բնական խաւարումն կ'ըսուի լուսնոյ կամ արեգական՝ նը-  
կասմամբ երկրիս ժամանակ մը լոյսերնին պահելնին, ասոր  
պատճառը բացայաց է, որովհետեւ լուսինը թէ երկրին բոլոր-  
ափքը եւ թէ տորա հետ ի միասին արեգական շուրջը կը դառ-  
նայ. երբ տնօփիսի մի զիրքի մէջ զանուի, երկրիս, որ արեգա-  
կան եւ իւր զիրքն միեւնոյն ուղիղ զծին վրայ գտնուին, այն  
ատեն խաւարումն տեղի կ'ունենայ. որն որ կը լինի արեգական՝  
երբ լուսինը գտնուի երկրիս եւ արեգական միջեւ, եւ լուսնա-  
կան խաւարումն կը լինի, երբ լուսինն գտնուի անզիի կողմէ.  
այսինքն այն ատեն երկրիս արեգական եւ լուսնոյ մէջ զանու.ե-  
լով, կը խափանէ արեգական լուսոյն լուսնոյ համեմու Խա-  
ւարումն կը լինի ամբողջովին որ բոլորական կ'ըսուի, մասնակի  
եւ մասնեկաձեւ (annulaire), յորում արեգական կամ լուսնոյ  
միայն ոկաւառակին համակերպոն բոլորակաձեւ մասն կը խաւարի  
եւ շուրջը լուսեղէն պսակ մը կը տեսնուի:

Լուսնոյ շրջանն երկրիս բոլորտիքը լինելով 29,530589 օր,  
եթէ լուսինը երկրիս արեգական բոլորտիքը զծած ծրին՝ որ  
ծիր խաւարումն կը կոչուի, (քիչ մը վերջը պիտի բացատրենք  
ինչու համար) մակարդակին մէջ շարժէր, ամեն նոր լուսնոյ պի-  
տի ունենայինք արեգական խաւարումն, եւ ամեն լուսնի լրման՝  
լուսնոյ խաւարումն. բայց միշտ 5 աստիճան վեր կամ վար ան-  
կիւնով կտրելով իրեն շրջանին մակարդակը երկրիս ծրիը՝ միայն  
երբ ծրին՝ մօտենալ, այնպէս որ կրնաձեւ ստուերին մէջ զըտ-  
նուի, կը լինի խաւարումն. Արդ լուսինն 346½, օրուան մէջ  
զրեթէ կը կտրէ զծիր խաւարման. ուսափ պէտք է 29,53  
աւուր եւ 346½ աւուրց մէջ բամնուող շրջանի մէջ կատար-  
ուած խաւարումն առնուլ՝ զիանալու համար որ եւ է խաւար-  
ման մը երբ տեղի ունենալը, այսինքն զրեթէ 18 տարի եւ 11  
օրուան մէջ կ'ունենամք 19 անզամ 346,6 եւ 223 անզամ  
29,530589. Սակայն առելի ճիշդ մէթուներ կան զարոնք սատ-  
րեն. պիտի նշանակեմք միայն թէ այս ըսել կ'ուղեմք, որ եթէ  
18 տարի եւ 11 օրուան մէջ տեղի ունեցած թէ արեգական եւ  
թէ լուսնոյ խաւարումներն արձանապրուէին աստղաբաշխական  
տախտակաց մէջ, այն առն զիւրաւ պիտի զիսնայինք որ ժա-  
մանակ խաւարումն լինելը որ եւ է թուականի համար. Իսկ  
շոյց տալիք ուղղակի միջոցնիս պէտք չի թողուր այդ տախ-  
տակաց եւ աւելի զեղեցիկ եւ ճիշդ լուծում կ'ուտայ:

Գանք հիմա Քրիստոսի խաչելութեան 33 թուին տեղի ու-  
նեցած Ասլիլ 3 ժամ 6ξն 9 տեսած ընդհանուր խաւարման վը-

բայց Երտուասովեմայ միջօրէականն Պօլսոյ միջօրէականէն քիչ տարբերելով ժամնրու մհծ նկատողութիւն չըԱլցուիր, հաղիւ կէս ժամուան չափ տարբերութիւն կայ:

Սրդ կ'ըսեմ որ այս խաւարումն դերբնական եղաւ հետեւ եալ պատճառաց համար: 1. Այս խաւարումն բոլոր ծանօթ երկրիս վրայ եղաւ եւ բոլորսկան, սկսեալ Սպանիայէն մինչեւ ցըջին եւ ձարսն, այնպէս որ ձգենք Աւետարանին նկարազրութիւնն, եւ եղեւ խաւար ՚ի վերայ ամենայն երկրին, լսեմք միշայն շինական եւ ճաբոնական աւանդութեանց մէջ կոնֆուկիոսի նման դիտուն փիլիսոփայի մը ապշիլլ թէ այս բնութեան օրինաց հակառակ խաւարումն էր. եւ Աթէնքի փիլիսոփայից ժողովին մէջ հետեւեալ խօսքն զոր արտասանեց Դիոնիսիոս Արիստագացի՝ թէ Վաս Աշխարհիս կործանումն է եւ Կամ նոյն իսկ բնութեան հաստիչն եղող Սատուածը կամ որդին կը մեռնի կոր, քանզի անկարելի էր որ այս խաւարումն բնական կերպով կամ առաջուց գուշակեալ լինի» Ուստի զրեթէ ամբողջ արեւելեան կիսագունափ մէջ այս խաւարումն տեղի ունեցաւ:

Եւ ահա այս զէպքին համար ըստ վկայութեան պատմչաց Անձանօթին Աստուծոյ» արձանն կանգնուեցաւ. զոր յետոյ Պօղոս առաքեալ բաշասրեց:

2. Խաւարում մը երբ մասնական լինի՝ միայն երկրիս կիսագունափին մէկ հինգերորդ մասին վրայ տեղի կ'ունենայ, եւ երբ բոլորական լինի՝ միայն մէկ երկու հազար հինգերորդ մասին. Այսինքն 12500. Արդ այս խաւարման բոլորական եւ գրեթէ համայն կիսագունափին վրայ տեղի ունենալը ամեն պատմիչը եւ ապքաց աւանդութիւնք կը վկայեն: Ուստի ահա երկրորդ ապացոյն գերբնական լինելուն:

3. Արեգական խաւարում լինելը առանց հրաշք ընդունելու մաթեմաթիքաբար հւ ֆիզիքապէս անկարելի էր, քանզի լուսնոյ լրման ատենը ըլլազով յայտնի է թէ երկիրս արեգական եւ լուսնոյ մէջ զանոներով, անկարելի էր որ արեգակը լոյս չի տար երկրիս ցորեկ եղած մասին, քանզի Ամերիկայ արդէն դիւնելուն՝ լինաւ տեղեկութիւն չունեցաւ արեգական խաւարման:

Այս պատճառաւ զանց պիտի ընկմք արեգական հաշիւներն ընելու: Միայն լուսնոյ խաւարման ալ անկարելուութիւնը ցոյց տալու համար հաշիւներու մէջ պիտի մտնեմք:

4. Բոլորական խաւարումն արեգական առ առաւելն մի-

հւնոյն կէտի վրայ ծ վայրկեան կրնայ տեւել, եւ մասնականն հազիւ 2—3 ժամ ամբողջ տեւողութիւն, եւ միայն 1 ժամ միւ եւնսոն տեղը՝ արդ 3 ժամ բոլորական եւ համաշխարհային խաւարում մը՝ յայտնի է ցուցում է, զերքնական եւ անկախ՝ բնութեանց:

Իսկ բացատրելու համար այս գէպքին ինչպէս ըլլալը՝ կըրնամք ըսկ որ արեգակն իւր լոյսը պահելով հանդերձ՝ երկրին իւր լոյսն համելէ զերդնական կերպով մը արդիւուեցաւ:

Տէրը Սումուլութեան

## Բան մի նսկիրա

ՃԵՆԱԿԱՆ ՔԵՇԽՆ ԳՐՈՒ ՎՐԱՅ

Ճատեր եւ շատերն ձենական սրբազն Գիրք յորջորջումն յսած ու կարդացած են: Ճատեր՝ թէ եւ ուսեալ մարդիկ՝ կարծեն թէ ձենք սրբազն մատենազրութիւն մ'ունին, կրօնից եւ հաւատողեաց, պաշտումանց եւ կրօնական սպատմութեան վրայ խօսող: Ճատեր՝ Կանոնական զիրք մակդիրն, տուած են անոնց, ձենաստանի հնագոյն զիրքն ըսելու համար:

Բազմաթիւ խմաստունք սիրահար ոգևոզ կը զովաբանեն այդ զրոց արժանիքն եւ խմաստութիւնն: Ումանք՝ ինչպէս Վոդէր՝ կաթողիկէ կրօնից զէմ մրցելու համար յարմար ապաստանարան կը կարծեն զայնս, եւ երկրադնտիս մի ծայրն՝ ուրու ոչ հրէական եւ ոչ քրիստոնէական ազգեցութեան հասած է՝ զմարդ մտածմանց յայնչափ բարձրութիւն եւ բարոցականի յայզ կէտ մաքրութեան զիւմած տեսնելով, կը խործեն Քրիստոսեան հաւատքն: Իսկ այլք Վոլլերեան խորհրդոց հակառակ զնացքով՝ ձենական այդ զրքէն նախնական յայտնութիւնն կը հետեւցունեն:

Ճենաստան զիմոզ Սւետարամին առօնին քարոզքն, այդ սքանչացմամբ յափշտակեալք, ձենական Գիրքն բարձրագոյն ձըշ-

մարտութեամբ լի ամեն էջերուն մէջ քարողեցին։ Իսու այդ քարողչաց՝ այդ զրոց պատմական մատն՝ նախկին մարգարէցից ծեռամբ զրուած աստուածային զրոց արձագանցն է։ անոնց բանաստեղծական երգերն՝ Շի կինգ՝ բաց 'ի գերագոյն վարդապետութենէ՝ նաեւ Մեսիայի աւետիքն կը պարունակէ ընդերկար, գուշակութեանց գիրքն՝ Յի —կինգ՝ մարդկային նախկին օրերուն Սրբաշխն տուած պատուէրներն կը պարունակէ։

Այս չափազանց գովութեանց պատճառն բարեպաշտական մտածութիւնն է։ Եւ այս փոխանակ նպաստաւոր արդեանց՝ մեծ վնաս յառաջ բերած, վասն զի Աւետարանին քարողչաց բերնէն ելլելով այդ գովասանք՝ մինչեւ հակառակորդաց բերանն՝ իւր ողջմտութիւնն կորուսած է, եւ աստուածային յայտնութեան եւ Քրիստոնէութեան դէմ իրր մուրացածոյ փաստեր ըստ կամ են գործածուիլ։

Եթէ ճշմարիտ է ձենական ազգին այսչափ կրօնական եւ իմացական բարձրութիւնն՝ ցայսօր անծանօթ պիտի չմնար այդ Եւրոպիոյ, մանաւանդ զի ձենաստան անծանօթ աշխարհ մի չէ այլ եւս։ Տեսնենք.

Ա. Սրբազան կամ կանոնական կոչուած զիրք Կինգ կ'անուանին. որ կը նշանակէ՝ մետաքսեայ հիւսուածք, կռածոյ շըլթայ. իրր հաստատութիւն եւ ազնուութիւն նուիրուած է այդ զրոց։ Այդ զիրք՝ ձենական ազգին ամենէն վսեմ մատեանն է. հին իմաստուներէ կամ հին սուրբերէ զրուած կը նկատուին, եւ ճշմարիտ վարդապետութեան եւ իմաստութեան անվրէպ դիտութիւնն կը պարունակեն։

Կանոնականը են ասոնք, վասն զի իշխանին եւ զիանոց որոշմամբն հաստատուն թիւ ունին, ձենք իրենց ազգին հնութեան՝ եւ իրենց իշխանաց եւ իմաստոց բարձրութեան՝ եւ Յահո, Շուն, Վհու—Վհանգ, Զէհու—Կոնգ, եւայն, անուանց սրբութեան վրայ ունեցած բարձր համարումով լցուած՝ պաշտելի հմաստաէրն է Կոնգ—Փու—Զի. որու յատուկ տաճարներ եւ արձաններ կանգնած են։

Կինգը երկու մասի կը բաժնուին. ըստ ծագմանն եւ պարունակութեանն տարբեր իրարմէ։ Մեծ եւ փոքր Կինգ։

Մեծ կինգը իրենց պարունակած նիւթութիւն ձենաստանի հին ժամանակաց յիշատակարանքն են, նախնական ընդհանուր

առանդութիւնքն ունին, Կոնդ—Փու—Զիի ձեռամբչ զծուած կը համարուին ։ Առ իշխանին արքայութեան պատմութիւնն կը տեսնեմք սոյն զրոց մէջ, զոր մեծ իմաստաթրին զործ կը համարին իր հայրենակիցքն, թէպէտ և լ զարու (Նախ զՔրիս.) սահմանէն չանցնիր անդին։

Փոքր Կինզքն Կոնդ—Փու—Զիի աշակերտաց հիւապած մատեանքն են. Փիլիսոփայտկան երկեր եւ Լու իշխանին երկրին պատմութեան մեկնութիւնն կը պարունակէ, զոր մեծ իմաստաթրին զործ կը համարին. Սյու զրոց մէջ է նահեւ ծիսարան մը եւ բառարան։

Սոյն հանոնական զրոց թիւն միշտ վորփոխութիւնն կրուծ է. Համբ՝ որ նախ քան զՔրիստոս 206է մինչեւ 220 յնտ Քրիստոսի թագաւորեցին 'ի ձենաստան՝ հինգ մեծ Կինզքն իրր կունոնական նկատեցին։ Աւ—տի (140—86ն. Ե. զՔրիստոս.) վեցերորդ մ'այլ առելցուց Տանզք (618—907 Յետ Քրիստոսի) բնն համարեցին. երեքն երկրորդական զրքէն առնորդ։ Առնզք մինչեւ տասն թաւեցին (960—1205 Յետ Քրիստոսի). եւ ապա մինչեւ տասնուիրեք։

Ահա մի առ մի կարեւորագոյնքն.

Բ. Մեծ Կինզք. — Այս զիրք՝ զոր ձենք ոչ իրր տատուածաշունչ՝ այլ իրր մեծի իմաստոց արանց անվրիպելի ձշմարտութեամբ լցելոց զործ պատուեցին, վեց են թուով Մին յայցաննէ կորուած է եւ յիշատակն անզամ չկայ, որով կ'աւնենամք հինգ Կինզք. զոր իրենց ձայնիւ կը կոչենն Ա. — Կինզք. Այս հինգ մատենից մին եւս կորուեցաւ, այլ յետոյ ժամանակաւ համառոտութիւնն մը լրացուց պական։ Լի—Կինզ կոչուած ծիսարանն է, որուն յաջորդեց Լի—Կի ծիսական յիշատակարանն։ Վեց Կինզքն են. Յի—Կինզ, Շու—Կինզ, Շի—Կինզ, Լի—Կի, Ցո—Կինզ, Չըն—ջիոյ։

Այս վեց մատենանք իրարու հետ բնաւ կտպակցութիւնն չունին. որիշ պարագայից եւ ժամանակաց զործ են։

Յը—Կինզ առաջին զիրքն եւ ամենէն հինն կը համարուի, զիսաւոր պարունակութիւնն է խորհրդաւոր նշաններու բացատրութիւնն. Այդ նշանք վաղ ժամանակաց ծնունդք կը թուին. Փո—հի կենսագրին կ'ընծայեն, Քրիստոսէ 2850 տարի առաջ, Սակայն գծերու յաջորդաբար ձեւերէն ժբ զարու զործ կը տեսնուի։

ի՞նչ է Ցի—Կինգն, եթէ ականջ դնենք Ճենացի զրուցին՝ բնդհանրական խորին զիտութեան զանձարանն է։ Ամեն բան կայ. իմաստափրութիւն, ընկերական զիտութիւն, բարոյական՝ կրօնական եւ արտաքին Մարզկային մատաց խորհելի ամեն ինդրոց լուծումն կայ անդ. եթէ բան մը չգտնեմք՝ մերն է յանցանքն իրաւ է, այսպիսի զանձարանի մը զեռ եւս տէր չեմք եղած մեք. մե՛զք, Ցի—Կինգ զիտաւոր մաս մ'ունի եւ եօթն մեկնութիւնք կամ լուծմունք, ինն մասի բաժնուած. զոր մնծ վրիպակ է Կոնդ—Փու—Զիի վերազրել, ինչպէս յայտնած է Պ. Legge զիտնական քննադասաւոթեամբն։

Դիտաւոր մասն խորհրդաւոր նշաններն կը բավանդակէ, առաջին լուծմունքն ՎՀԵՒ—ՎՀԱՆՍ արքային կ'ընծայեն, Զիու հարստութեան հիմնազրին։ Խակ սոյն լուծման ընդարձակօրէն բացատրութիւնն ՎՀԵՒ—ՎՀԱՆՍի որդուոյն Զիու Կոնդի կ'ըսեն ըլլալ, ՎՀՈՒ—ՎՀԱՆՍի եղբօր։

Խորհրդաւոր նշանքն ուղիղ եւ իրարու վրայ քաշուած գծեր են, ոմանք ամբողջ զիծ, այլք կիսատք Այս գծեր նախ երեք սու երեք՝ տակա վեց տու վեց զրուելով՝ 64 դաս կը կազմեն. ահա օրինակ մը.



Ի՞նչ կը նշանակեն այս գծերն. ոչ ոք ընդ ընկերին համաձայն է Ճենաց զրոյցն է՝ թէ ասոնք ափեզերական իմաստութեան քօղն են, զժբազզաբար ոչ ոք ցարդ այդ քօղն պատուելու չափ առաքինի եղած է։ Ոմենոք ամենահին զրութեան նշանազիր համարեցին զայդ, սակայն այսօր վեցհազարեաց գուշակութեանց կարգն կը դասուի. բարի կամ անբարի գուշակութիւնք գծերու զիրքէն եւ տողին առած Ճեւէն պիտի հետեւին։

Օրինակ մի տալու համար ըսեմք՝ որ լեցուն ամբողջ տողն զօրութիւն կը նշանակէ, մեծութիւնն, բնութեան զործնեաց սկզբունքն. ընդհատ տողն՝ տկարութիւնն, ստորնութիւնն, կրաւորականք. Հիմնական եռևակին զանազան ձեւերով տարերքն կը պատկերեն. երեք ամբողջ տողերն նշան են երկնից, երեք ընդհատքն՝ երկրի. ոմանք անձրեւն, այլք ծովերն, այլք՝ հուրն

և. արեւ, եւայդն, կը նշանակեն, վհէն—վհանգ նոյն զծերաւն  
այլ խորհրդաւոր բացտարութիւն մը հնարեց. և. ազգականու-  
թեան կասին նշանարեց անոնց մէջ, Երեք ամբողջ զծերն՝ հայր,  
երեք միջաւա զծերն՝ մայր, իսկ այլք երեք առարն, երեց զուստ-  
րբն, երկրորդ զաւակն, եւայդն:

Օրինակ մը քաղելով ըստմք. 'Ի վերոյ նշանակեալ վեց ամ-  
բողջ զծերն ըստ վհէն—վհանգի մեկնութեան՝ մեծին, սկզբ-  
նականին, հաստատնոյն, նպաստառի, յաջողակի, եւայդն,  
պատկերն է: Չիու—Կոնցի մեկնութիւնն է յաջորդն.

1. (Վարի) տողն ամբողջ, (մեծին նշանամին), վիշապի. և.  
վասն զի վարինն է՝ վիշապն ծածկեալ է:

2. Տողն. վիշապն գաշտերու մէջ կ'երեւի:

3. Տողն. իմաստունն է որ կը հովի: Դժուարին է, պշառ-  
լուքին կը յայտնէ:

4. Վիշապն անդունդէն ելելու վրայ է:

5. Վիշապն երկինք կ'ելլի:

5. Վիշապն ելաւ իր երկրեւ. վո՛յ է:

Եցս է առաջին զլխոյն պարունակութիւնն: վհէն—վհանգ  
և. Չիու—Կոնց զրոցս երկու հեղինակին՝ չստ տեզ իրարու հա-  
կասակ բնժագքով ծիծաղաշարժ մեկնութիւն կուտան. 53 ձեւին  
մէջ վհէն—վհանգ ամուսնութիւն եւ բարօրութիւն կը տեսնէ.՝  
Չիու—Կոնց նոյն ձեւովն վայրենի սազեր եւ զօրական մը կը  
նկատէ 'ի վասանգի: Զեւ 54 վհէն—վհանգի մեծ չարիք եւ ձա-  
խորդութիւն կ'ըստառնայ. Չիու—Կոնցի ընդհակասուակն՝ կրտսեր:  
Քրոջ հարձութեամբ ամուսնանալն, եւ կազի մը նեկութիւնն կը  
յայտնէ. բայց երկուքն ալ երջանիկ են 'ի վերջոյ:

Ամբողջ զերքն նման գուշակութեամբ լի է. մերթ ընդ  
մերթ բարոյական ամուղղակի խրանիերով. 'ի զուր կրօնական  
մաածմունք, երկինքն երկու անգամ միայն յիշուած է:

Իսկ զրոցս երկրորդ մասն ինչպէս ըսինք՝ մեկնութիւնն է  
առաջնոյն: Սակայն ինչպէս ճենական ամին մեկնութիւն՝ այս-  
պէս եւ այս իր բնարանէն ճեռանալով անձանօթ ինդրոց վրայ  
կը զառնայ: Իբր օրինակ առնումք վհէն—վհանգի չորս բա-  
ռերուն բացարութիւնն:

 Սկզբնականն վերն և. (վերին առղին համար), հաձու-  
քեամբ կեդրոնն կեցած տիեզերքն կը դիտէ. մարդմը ձեռքերց  
նուալով՝ բայց պատարագ մատրացած չէ. արժանառ կերպա-

բանք. Երկրորդն զինքը կը դիմէ ևս կը փոխուի կերպարանաւ.

Եթէ Երկնից նոգեւոր ուղին կը դիմէ ևս ջորս անպական եզտնակրն, սուրբն՝ շարունակելով իր ուղին իր պատռերների կուտայ ևս աշխարհ կը հնապատճի.

Առաջին մելինութիւնն կրօնական գաղափար մը չունի. նիւթական երկնից եւ երկրիս վրայ է խնդիրն. Այսպէս եւ երկրորդ մասն՝ Սրբական ընթացքն է. Այս տողերու, մէջ բարձր իմացականութիւն մը նշանակելու ջանքն յուսախարութիւն է:

Ողիք (Կվի—Շին) չար են եւ բարի. Ուստ ընթուրին Երկնից եւ երկրի կամքն, միշտ միտոին կ'ընթանան:

Աստուած, (Շանկ—Տի) զոհ կ'ընդունի եւ ընծայ յիմաստնոյն:

Այս գրոց մնացեալ մասսնց համար՝ որ ոչինչ օգտաշատ կը պարունակեն՝ տես Le texte original du Yih-king. Ch. Harlez, Bruxelles:

Շու—կինզ, Նին—կինզի նման պատմուկան զիրք մէ, աւելի ընկերական:

Կոնկուկիսոս (Կոնգ—Փու—Չի) նպատակն զժողովուրդն 'ի բարոյականի կրթելն ըլլալով՝ բատ առաջին իշխանաց եւ իմաստնոց վարուց, ձենական նախնի տարեգրաց մէջէն օրինակներ քաղերով իր նպատակին յարմար՝ մնծէն ցփոքրն նպատասոր լինելու. համար զիրք մը պատրատեց պատմական ոճով, բարոյական պատմութեան կամ լաւ. եւս զրուցաբանութեան ձեւով. յորում իր ազգին նիւթակուն եւ բարոյական բարձրացման հետամուտ է:

Յահօ (Յահօ) արքային պատմութեամբն կ'ըսկսի, տոմարական խնդիրներով կ'ըզբազի, եղանակներն կը ճշկէ, արեւադարձքն եւ լուսնի շրջաններն կը գրէ. Ա. Գիրգ. Դլ. Ա. 1—8. Քաղաքական խնդրոց զառնալով՝ արժանաւոր պաշտօնէից ընտրութեան վրայ կը խօսի, ջրոց յորդութեանց զարման կը հնարի. Արքային խորհրդական կ'անուանի Շին, առանձնակեաց մարդն. Անդ. 8—12. Շին օրինական զոհերն կը մատուցանէ, կը արջի ամբողջ երկրին մէջ, գաւառներու կը բաժնէ զայն Արքային կը յաջորդէ:

Բոլոր զրքին պարունակութիւնն աշխարհու է եւ երկրաւոր կեանքն նպատակ ունի: Կրօնական երբեմն ճշմարիտ եւ բարձր

պատուերներ կան, բայց անուզզակի կերպով կը յիշուին, զի բուն աղջութիւնն՝ ինչպէս ըստիք՝ երկրաւորին պահպանութիւնն է:

Օրբնակի համար յիշեմք հատուած մը.

«Զան — Կոնգի խրատն առ. արքայ վենու — Վիանգ.  
Բարոյական օրինոք պէտք է հաստատին մեր կամք. մեր խօսք  
ըստ այնմ պէտք է վարին. Այն բանն՝ ուսկից արդիւնք չեմք  
սպասեր՝ ընելն, զայնս որ մեզ արդիւնաւոր է՝ մերժելն, արժա-  
նիք են. Սքանչելի գործոց տեղ օգտակարն փոխանակելով ժո-  
ղովուրդն կը գոհանայ: Գու երկրիդ օտար եղող ձին եւ շունն  
մի՛ սնուցաներ, սակաւագիւտ գեղեցկութեամբ թոշուններ մի՛  
բազմացուներ երկրիդ մէջ, եթէ դուք յարգեք հեռուէն եկաղ  
իրերն՝ այն ատեն հեռաւ որ երկիրներու ժողովուրդն պիտի զայ  
ձեզի: Եթէ զանձգ իմաստուններով ճոխանայ՝ խաղաղութիւնն  
պիտի հանդիպի քեզ. Գործեցէք եւ հսկեցէք առսուընէ մինչեւ  
երեկոյ. Եթէ պդուիկին ուշադիր չեք՝ մեծ առաքինութիւնք շուտ  
կը կորսուին, եթէ աշտարակ մը շնուէ ոք՝ եւ բան մը թէ պակ-  
սի՝ գործն կը վճանայ:»

Իմաստին ուղղութիւնն յայտնի է:

Շի—Կինգ (աազախիեալ երգ) Ծու—Կինգէ նուազ կրօ-  
նական է. կը կարծեն թէ Կոնվուլիոսի հնարած բանաստեղծու-  
թիւնքն ըլլան: Զանազան ժամանակաց գործ կը համարուին այս  
տաղաշախութիւնք, ամենէն հնոն՝ Քրիստոսէ ԺԱ. զար առաջ:

Գրոցտ երրորդ մասն՝ առաջին զլուխն կը կազմէ, յորում  
իբր կրօնական զրոյց կը գտնեմք միայն Դ. 15, «Երկինք է ը-  
նօղն, առ ինչ քրթմինցիւն»:

Երկրորդ զլուխն կառավարական է:

Երրորդն՝ բարեկամութեան զովեստ, ողբականք, անկուշ-  
եալ հարսին լալականքն, կոչնոց երգք, անդաստանաց երգք,  
մեռեալ ծնողաց համար կոչք եւ երգ: Վերջինն ամբողջ զրոց  
մէջ ամենէն կրօնական մասն է. Ճենաց հաւատքն ոգեաց նը-  
կատմամբ կը տեսնուի անդ:

Լի—Կի ծիսականն՝ վերջին ժամանակաց գործ է. Քրիստոսի  
թուականին սկիզբները զրուած: Պարզ կրօնական ծիսարան մը  
չէ, այլ մանաւանգ մեծագոյն մասամբ կենցաղական պատշա-  
ճաւորութեան, կրթութեան եւ մարմնական մարզանաց վերտ-  
բերեալ զրութիւն մը:

Ցո—Կինգ երտոշտականի գիրքն է, բայց կորսուած:

Չուն—Զիոն տարեզիրք են. անունն կը նշանակէ Գարուն  
—Աշուն. հակիրճ եւ ցուրտ բառերու կոյտ մը. զօր օրինակ.  
«Ա. տարի Ժ. ամիս, նմեռն, արքայն զոհ մասոյց.—Բ. տարի  
ամառն; Ե. ամիս, Կույի ծողովորդն Հիենգ հասաւ»:

- Գ. Փոքր կինզք պարունակեն հետեւեալ զրքերն:
1. Զիոն—Կուտան—Լի. արքայական պաշտօնէից սպասքն:
2. Ի—Լի, նոյն պաշտօնէից սովորոյթքն:
3. Ել—Յա. կանոնական զրոց բառարանն:
4. Չուն—Զիոն մեկնութիւնն Կոնֆուկիւայ:

5. Ցիհա—Կիենգ. Որդիական ակնածութեան վրայ գեղեցիկ  
իմաստներով հիւսուած զրութիւն մ'է Կոնֆուկիոսի անուամբ.  
սակայն միշտ եզական գաղափարներով զարդարուած: Որդիա-  
կան ակնածութեան հիմունքն՝ երկնից մէջ է կ'ըսէ. երկնքի  
շարժմամբն կը փոփոխի: Վերջապէս կրօնք եւ իմաստասի-  
րութիւն, բարոյական եւ յաջողութիւնն կենաց, երկնքի լու-  
սաւորաց եւ երկրիս ուղղութենէն: կախուած է ձենական Գրոց  
համար:

Հեռա—Զի եւ Վիե—Վինանգ արքայք՝ երկնքի հաւասար են:  
6. Մէ—Շուկ կամ չորս մատեանք Կոնֆուկիոսի աշակեր-  
տաց գործ:

Պ. Welles Williams Ճենական զրոց հմուտ քննադատն  
զԿոնֆուկիոս նիւթակրօն աստուածութեան քարոզն կը համա-  
րի. եւ թէ եւ ոչ բոլորովին իրաւամք՝ թէպէտ եւ ոչ իսկ անի-  
րաւ, նոյն իմաստնոյն զրութիւնն՝ կ'ըսէ՝ չընդունիր այն անտես  
զօրութիւնն՝ որում մարդ իր ցործոց համարն պիտի յանձնէ օր մը:

Ա. Վ. Ն.

ՊՈՒԿՈՑԻ ԵՐԻՑՈՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# ՍՐԲՈՒՅԻ ՄՈՆԻԳԱՅԻ



ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԻՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ

(Շարունակութիւն) (\*)

Դիատιթեանց հետ գեղարուեստքն ալ կը մշակէր Կարթազինէ. թատրոններու վրայ յունական և հոռվմէական արուեստին ամենաճարտար երկասիրութիւններն կը ներկայացուէր. Սովորկղէսի, Եւրիսիդէսի, Դրանցիոսի և Բլաւզոսի գուսանական հանգէսներէն ի զատ Կրկէսից խաղերը, անասնոց կոիւները, եւ ըմբաւաբարտից հանդէսներն ալ պակաս չէին ըլլար. Ժողովուրդը կարդէ գուրու աշխուժով այս տեսարանները կը յաճախէր. եւ շատ անգամ այն հանդէսները կոռուով և հարուածներով եւ ընդհանուր խորվութեամբ մը կը վերջանային. Այսչափս բաւական կը սեպենք հասկցնելու համար թէ ինչ էր, եւ ինչ պիտի ըրլար այսպիսի քաղաքի մը բարքը. Կարթազինէ այս կողմանէ նոյն իսկ Հոռվմայ հետ կրնար մրցիլ.

Այս, ահաւասիկ այս էր Կարթազինէի զիճակը երբ հասաւ հոն տասնուեօթը տարեկան երիտասարդ պատանի մը, վառվուն երեւակայութեամբ, նորածին և ուժգին կիրքերով. իրրեւ երազի մը մէջ կը նշմարէ տակաւին այն զիւթական եւ զմայլեցուցիչ բաժակը, յորում կը կարծէ թէ երջանկութիւնը պիտի ծծէ. ուստի կը պատրաստուի քամելու զայն մինչեւ վերջին կաթիլը. Մասաւրայի վսանգները ոչ ինչ կրնան սեպուիլ Կարթազինէի վտանգներուն քովի և է հիմէ անմեղ Օգոստինուր

(\*) Տես Պարիեր Ե. Տառէ նէր 23:

այնչափ շուա մոլորեցաւ առաջինին մէջ, ինչ պիտի զըլլայ յանց յաւոր Օգոստինուը այս երկրորդին մէջ:

Դպրոցին մէջ ամէնուն զարմանքը կը պրաւէ. այլ եւ այլ լեղուներ կը խօսի. փիլսոտիայութեան եւ բնազանցութեան համար արտաքոյ կարգի յաջողակութիւն ունի. առ հասարակ ուսման համար մեծ եռանդ, բանաստեղծութեան՝ արուեստից եւ ամէն տեսակ գեղարուեստից սէր, նու մանաւանդ բնական պիրածիսութիւն մը՝ որով առանց գժուարութեան զուրս կը թափէ իւր բերնէն իւր վսեմ եւ սիրուն հոգին: Իւր զատընկերներն եւ վարպետներն իսկ կ'ապշեցնէ. եւ ամէնքը միարերան կը խոստովանին թէ քանի մը աարիէն Կարթագինէի դատարանին պարձանքը պիտի ըլլայ:

Բայց այս յաջողութեանցը մէջ իւր անձին սքանչելի փայլ մը աւելցնողն իւր համեստութիւնն եւ ամօթխածութիւնն է: Երեւիլ չսիրէր: Իւր վայելուչ դէմքին վրայ այնպիսի պարզութիւն մը կը չողայ: որ ամէն ճշմարիտ ճօխ բնաւորութեան սեփական է: Մարդիկ այս կերպով կը զատեն զանիկայ, բայց ինքը կը խոստովանի իւր խոնարհութեամբը թէ բոլորովին տարբեր էր ի ներքուստ, փառք եւ պատիւ երազելով, բարձրագոյն ստենին աչք տնկած էր, և այն առ երեւոյթ համեստութեան քողոյն ներքեւ՝ փառասէր եւ զինեմոյ հոգի մը կը կրէր:

«Դպրոցի մէջ, կ'ըսէ, ճարտասանութեան մէջ առաջին ըլլալովս, ամբարտաւան ինքնահաճութեամբ կը փքայի: եւ հըպարտութեան քամին կ'ուռեցնէր հոգիս. այսու ամենայնիւ, զուն զիտեն, ով Աստուած իմ, որ ես լնկերակիցներէս աւելի զգոն էի, եւ բաղաւոց կոչուածներուն խելազարութեանց ետեէն չէի երթար: Ծեսակ մը շինծու ամօթխածութեամբ իրենց նմանելէն կ'զգու շանայի, թէպէտ եւ անոնց հետ կենցաղավարելով, կ'ախորժէի անոնց մտերմութենէն: չար զասլնկերացս վարժունքը կ'ատէի, կը զատապարտէի այն կծու ծաղրածութիւններն եւ նախատինքներն որոնցմով նորամուռն եւ օտարազգի զասլնկերնին կը թշնամանէին եւ ասոնց այլացլութիւնը զուարձութեան նիւթ կ'ընէին: Անաւասիկ ասանկ ընկերներու հետ եւ ճարտասանութիւն կը սորվէի այն ատեն, նպատակս ալ սուկ թշուառ եւ անվայել փառասիրութիւնն էր, որն որ իւր խթանը ունայնափրութեան մէջ կը զտնարւ»

Բայց այս փառասիրութիւնն որչափ ալ մեծ ըլլայ, Օգոստինոսին փոքրիկ վէրքերէն մին կը սեպուի. իւր սիրտը շատ

աւելի հիւանդ է: Թագաստայի մէջ ծնած այն սաստիկ եւ ուժ-  
դին կրից վրայ հիմա անսովոր եւ սաստկագոյն տագնապ մը  
կ'աւելնար: Հողին՝ Աստուծմէ հեռու եւ անսնունդ, բան մը կը  
փնտոէ որով կարենայ անօթութիւնը անցընել. բայց այն ան-  
ծանօթ բանը Օգոստինու չգիտէր թէ ուր փնտոէ. անբացա-  
տրելի սրտի անձկութիւն մը կը տանջէ զինքը: Անհաստատ եւ  
անեզր շանկութիւններով կը հայր ու կը մաշի, եւ այն վտան-  
գաւոր ժամը հասած է, յորում մեծամեծ անկումներ անխու-  
սափելի կ'երեւան: Ծեռ չէի սիրել, կ'ըսէ, բայց կը բազծայի  
սիրել. եւ այս բազծանքիս բոցը կը լափէր զիս. առարկայ մը  
կը փնտոէ շանկութիւնս յազեցնելու համար: Քաղաքին մէջ  
թափառական կը շրջէի այն բանը գանալու համար, եւ ատելի  
էին ինծի այն փողոցները որոնց մէջ զարան մը չէի գանար:   
Եւ ետքը առ խորիմասաւ եւ սքանչելի խօսքերը կը յարէ: Ալիր-  
ուրս քեզմէ հեռու կը հարէր ու կը մաշէր. ով Աստուած իւ,  
բայց այն քաղցով չէր որ այն ատեն քաղցեալ էի. այն դեր-  
բնական եւ անսպասիկան մննդեան համար ախորժակ չունէի ա-  
մննելին, մանաւանդ թէ զգուած էի անկից, ոչ թէ վասն զի  
անով լցած էի, այլ չքաւորութենէս: Թշուառ հոգիս, տկար,  
վատառողջ. չորս կողմէն վիրաւորուած, բան մը կը մուրար ա-  
րարածներէն որով կարենար ամոքել իւր ցաւերը: Կը բազծայի  
սիրել ու սիրուիլ աներկիւզ սիրով մը» Օգոստինու Կարթաղի-  
նէի մէջ թէպէտ եւ անծանօթ եւ անարծաթ է, բայց վայել-  
չաղէմ եւ աղնուաբարոյ զեւահասակ պատանի մը ըլլալով ինչ-  
պէս կ'ըլլայ որ չգտնայ այն որոգայթներն որոնց բոլոր ուժովը  
կը վաղէ ետեւէն:

Կարթաղինէ համնելուն պէս Օգոստինու մեծ աշխուժով կը  
նետուի թատերական խաղերու, որոնք կը գահավիժեն զինքը  
վերջապէս անդունդներու մէջ: Այն տեսարանները մեծ ազդե-  
ցութիւն կ'ընեն իրեն արթուն երեւակայութեանը եւ փափուկ  
զդայականութեանը վրայ, բանաստեղծական գեղեցիկ քերթուա-  
ծոյ մը սոսկ ընթերցմունքը, կամ ի սիրոյ զրդած զահողու-  
թեան զէպ մը կը բաւէ աչքերէն արցունք բերելու համար:

(Շարունակելի)

## ՅԱՆԿ ՆԻՒԹՈՑ Ե. ՏԱՐԻՈՑ

### ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՍԻՄ

<b>Աղամանդ.</b>	513.
<b>Աղքատութիւն. — Յ. Առնեան</b>	224
<b>Անիծակուս անտառը. (բարոյակ պատմ.)</b>	
<b>Յ. Վ. Միւտեան</b>	313
<b>Անձանոթին խոփիրն. (Երկրաբան.)</b>	208,
226, 248, 298, 322, 345, 361, 389, 422, 442,	
<b>Աշխարհագրական.</b>	140
<b>Ապուչներու կրթութիւն. — Յ. Ալան</b>	402
<b>Աստեղաբաշխական. — Տ. Սուանդովեան</b>	553
<b>Ասուղաբաշխականը.</b>	138
<b>Ատամիաբութութիւնն հին ժամանակ.</b>	369
<b>Արեգակնային զրութեան աեղափոխութիւնն.</b>	518
<b>Արժանդէօլի Քրիստոսի պատմուծանն. — Յ. Ալան</b>	396
<b>Բաղդաւոր բանաստեղծը (Ֆր. Գորկ).</b> — Յ. Առնեան	305.
<b>Բանախօսութիւն Աստուածապատի Հոգեւոր Տեան</b>	26
<b>Բառվէօրեան հաստատութիւն. — Յ Ալան</b>	547
<b>Բէր Տիտանի բանախօսութեան մի մասն. — Մ. Ա.</b>	241
<b>Բժշկական համաժողով. — Յ. Ալան</b>	547
<b>Բնագիտական աստեղաբաշխութիւն.</b>	328
<b>Բնակիլի աշխարհք և Փրկագործութիւն.</b>	254
<b>Գարեջրի ծագումն.</b>	
<b>Գիտնախնճորին յոբեկեանը. — Յ. Ալան.</b>	548
<b>Գիրքնական խաւարումն արեւու ՚ի խաչելն Տեան</b>	
— Տ. Սուանդովեան	560
<b>Գրչախօսութիւն. — Յ. Առնեան</b>	203
<b>Գիտարան մը — Յ. Ալան</b>	548
<b>Դպրոցներու առողջապահիկ օրէնք.</b>	350
<b>Դրամագիտական</b>	549
<b>Եղիպտացւոց նուիրական Քաջահաւը. — Տ. Ալան</b>	282
<b>Եկեղ. առաջին դանդակը. — Յ. Ալան</b>	60
<b>Երաժշտութիւն (Մէր Եկեղեցեալի).</b> —	
<b>Յ. Վ. Առնեան</b>	449

- Երկրագործութիւն յԱմերիկայ. — Յ. Ալմ. 89  
Երկրագործ. յԵրրացյեցիս — Յ. Ալմ. 557  
Երկրաչափական նախողաստթիւն ապացուցեալ. —  
Տ. Գ. Առաջդիմուն. 466  
Զեկոյց ՚ի Զմմառէ. 57  
Թրաճուկի որոն. 326  
Խնֆլուէնցան (սղոց). — Յ. Ալմ. 162, 173  
Լեզուաբանական (Բառազննական). 515  
Լեռն Ժ. Ա. Քննքն ձշբառան պատկերը.  
Յ. Վ. Մինչեւն. 265  
Լոյս մը խաւարի մէջ (բարոյ. պատմ.) 318  
Լուսաւորաց հեռաւորութեան չափն — Յ. Ալմ. 395  
Լուրս (Եմիլ Զոյա ՚ի). — Յ. Վ. Անդրէան. 110  
Լրագրական բարքեր. — Յ. Ալմ. 491  
Ծաղկախոն եւ կարմիր վարագոր. 139  
Ծաղկանց եւ պտղոց զոյն. 370  
Կայծակ եւ ծառեր. 260  
Կարմիր հաւկիթ. — Յ. Ալմ. 60  
Կորընթոսի ջրանցն. — Յ. Ալմ. 155  
Հայատիս նշխար մը. 8  
Հայ. տաղաչափ. Ողորմութիւն առ աղքամ. —  
Յ. Վ. Մինչեւն. 303  
Հանքային ածուխ. 373  
Հացն. 544  
Հերքուլանում եւ Բոմբէի. — Ն. Վ. Մ. Անդրէան. 49,  
73, 145, 193, 217, 289, 337, 385.  
Հոգի. (Շար.) 114, 130  
Հռոմայ զահն եւ աշխարհագրական դիւտք. —  
Յ. Ալմ. 439  
Հռոմայ Քահանայապետաց տարիքն. — Յ. Ալմ. 59  
Զկնագէտ աղաւնիներ. 327  
Ճենական քէշն. Գիրք. 563  
Մարդկային ընկերութիւնն եւ վիճակագրութիւն.  
Յ. Ալմ. 275  
Մարդկային կեանքը. — Յ. Ալմ. 97  
Մարիամ եւ Մայա. (կրօն. բառազն) . 516

<b>Մաքս կայսր՝ ՚ի Մարթինսուանա (Բարոյ. պատմ.)</b>	
Յ. Վ. Միւծել, —	409
<b>Միսոն թարմ պահելու կերպ — Յ. Ալշ.</b>	187
<b>Մոնիկա (Ս.) (Կենսագրության)</b> . — Շար.	
Յ. Վ. Աբել, — 19, 45, 69, 92, 117, 141, 165, 189, 262, 285, 297, 214, 309, 333, 357, 381, 406, 429, 453, 477, 501, 524, 550, 571.	
<b>Թիուս եւ կանայք Աւետարանի. — Յ. Ալշ.</b>	419
Նաևերու ջուրն.	378
<b>Նմանութեան գիրքն (Գեմբացոյ Թ.)</b>	106
Ծրջաբերական Ն. Ս. Լեռնի ԺԴ. Ա. Դրոց վրայ.	82
Որթալուինի դեղ.	331
Որդ. — Յ. Ալշ.	549
Ուսորտասենի զանձն. (Հնախոնդ.)	134
Ուսումնարան Կաթ. Հայոց. Ս. Գ. Լուսաւորիչ. —	
Գ. Վ. Թէրզիդոչեն	121
<b>Պատարագամատոյց (Ս. Բարս. եւ Ռոկեբ.)</b>	10, 42, 61,
	84, 100
<b>Պատկեր Հանդէսն Ե տարւոյն չեմչն.</b>	1
Պատաւաստի գիւտն.	353
Պար (Կրօն.)	517
<b>Պարտէզներու հաստատման պատմութիւնն.</b> —	
Յ. Ալշ. — 158, 177.	
<b>Պատոնի. երազն.</b>	473, 492, 540.
Ջրնեղեղի աւանդն ըստ Հնոց. (Շար).	3
Սաթ.	514
Սալայատակք.	380
<b>Ստուգաբանական անդրանիկ բառարան</b> —	
Յ. Ռաֆայել, — 470	
<b>Վարդսապետութիւն ԺԲ Առաքելոց.</b> 43], 457, 481 505, 529	
Վերելք. — Յ. Վ. Անդել.	180
<b>Վիճակագրական. (Լոնտոնի աղքատների)</b> —	
Յ. Ալշ.	185
<b>Տասնորդական դրութիւն</b>	377
Տղու մը յուզարկն.	212
<b>Տոմարագիտական. Զատիկն. (Շար).</b>	39, 230
Տումարականք. — Յ. Ալշ.	490
Ցանկ նիւթոց Ե տարւոյն.	574
Քսավիէ Մարմիէ. — Յ. Ռաֆայել.	17

ԱՐ ԶԵՐՆ  
ԲԱՌԱԳԻՐՔ  
ԼԱՏԻՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ

Ի ՊԵՏԱ ԴՐՈՑԱ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱԾ  
Տ ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ՄԻՍՔՃԵԱՆ

ԹԻՍՈՒԹԻՉ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ ՅՈՒՐԱՆԵԱՆ ԴՐՈՅԻ  
ԵՒ Ի ՀՈՌՎՄԵԱԿԱՆ ԿՂԵՐԱՑՈՅԻ

Ի ՀՈՌՎՄ

Ի ԹԱԶՄԱԼԵԶՈՒԻԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ  
Ե. ԺՈՂՈՎՈՅ ՏԱՐԱՆՄԱՆ ՀԱԻԱՋՈՅ

1898 — ԱԾԵՐ

ՊԱՏԿԵՐ տասն և հինգ օրը մի աճզամ կը ճրաւարակով

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
և. Պօլոյ համար . . . . . 40 դամեկան  
Գուշանց և. օսար Երկիրներու. համար  
բրատարի ծախըն ի միասին հաշուելով 50 . . .

## Խրաքանչիր թիւ 2 դամեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրասունն է ի ներա, Եկշի փառց  
թիւ 1, ուր պկար է ղիմել բաժանորդագրութեան և. բերքին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

## RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÈCHIL N° 1







